

ՀԱՅԵՐԸ ԱՐԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԵՆ

(Թարգմանուած Պուերէշի «ՌԱՄԻՐԷ» օրաքերքէն)

Ծանօթ է Հայերուն նախնագոյն ներկայութիւնը ոռոմէն երկիր-ներու մէջ: Հոծ թիւտղ մը իրենց դոյցութիւնը ապացուցուած է Մոլտովայի մէջ նոյն իսկ Տրակօչ Վոսայի կողմէ իշխանապետութեան կազմութենէն առաջ:

Ո՞վ է սակայն այս ժողովուրդը. ուրկէ՛ կուտայ եւ ի՞նչ ծագում ունի:

Շահեկան է ակնարկ մը նետել նախ այդ ժողովուրդին ծագման վրայ:

Յայտնի է որ հնդեւրոպական ցեղի մը տեսակէտը գրուեցաւ հազիւ ԺԹ. դարու սկիզբը, նախ բանասէրներու կողմէ, թէեւ նախորդ դարուն զանազան գիտնականներ մատնանշած էին խնամութիւն մը ցեղերու եւ լեզուներու միջեւ, ինչպէս Ռ. Ք. Ռասք, Ֆ. առ Շէկէլ, Ժ. Կ. Ռոտէ, Հ. Ֆ. Լինչ, եւայլն:

Գերման հոչակաւոր գիտնական ֆրանց Պօլին էր սակայն որ վրճապէս ապացուցուց առաջին անդամ թէ սանսկրիտ լեզուն, — արիական ցեղին բարբառը, — խնամութիւն ունի հին սլաւերէնի, հին իրաներէնի, հին յունարէնի, հին զոթերէնի, լատիներէնի, կեղտերէնի եւ անոնց շերտաւորումներուն հետ, եւ եղրակացուց գոյութիւնը նախնական հասարակաց լեզուի մը, որուն տրուեցաւ հնդեւգերման անունը, երկու ծայրերու ճիւղերուն անունով, — ամէնէն հարաւայինը ըլլալով արիական Հնդիկները եւ ամէնէն հիւսիսայինը՝ Գերմանները: Յետոյ, որակելու համար հասարակաց նախնական այս ժողովուրդը, յաճախակի գործածուեցաւ արիական բառը (Ֆրանց Պօլի, «Պէրկլիխէնտէն Կրամաթիք», Պէրլին, 1833-1852):

Իր երկին երրորդ տպագրութեան յառաջաբանին մէջ, Ֆրանց Պօլի կ'ապացուցանէր 1857ին թէ ինչ կը վերաբերի հայ լեզուի ընդհանուր նկարագրին, այս լեզուն հնդեւրոպական մեծ ընտանիքին ամէնէն լաւ պահպանուած բարբառներէն մէկն է:

Անկէ ասդին հայ լեզուն մշտական ուսումնասիրութեան առարկան կազմեց զրեթի բոլոր այն գիտնականներուն, որոնք զբաղեցան լեզուներու բաղդատութեամբ:

Ամէնքն ալ ընդունեցին թէ հայ լեզուն մաս կը կազմէ հնդեւրոպական լեզուախումբին, առանց սակայն դեռ անոր տեղը ճշդելու սոյն ընտանիքին զանազան ճիւղերուն կարդին:

Հայնրիխ Հիւլշման եղաւ որ առաջին անգամ յայտարարեց թէ հայ լեզուն հնդեւպերման լեզուներուն մէջ մասնաւոր ճիւղ մըն է (Հիւլշման, «Հայկական Քերականութիւն», 1897):

Այսօր հնդեւրոպական լեզուները դասաւորուած են հետեւեալ կերպով. — Հնդեւիրանական ճիւղ, հայերէն, յունարէն, ալպաներէն, իտալական ճիւղ, կեղտական լեզուներ, գերմանական ճիւղ, պալի-սլավական լեզուներ («Լարուս Իմիլէրսէլ», Դ. Հատոր, 55 էջ):

X

Բաւական չէր սակայն հայ ժողովուրդին տեղը ճշգել հնդեւրոպական միւս լեզուներու շարքին: Պէտք էր ապացուցանել նաեւ հայ ժողովուրդին ցեղային կապերը այն միւս ժողովուրդներուն հետ, որոնք նոյնպէս հնդեւրոպական լեզուներէն մէկը կը խօսին:

Պատմական եւ հնագիտական պրատումները որոշ կերպով ապացուցին գիտական մտահոգութեանց այս երեսն ալ:

Ընդհանրապէս Քրիստոսէ 1200 տարի առաջ կը դրուի մօտաւոր թուականը թրակեան ցեղերու արշաւանքին դէպի Փոքր Ասիա եւ անոնց կողմէ կործանումը հիթիթ պետութեան: Փոհւզացիներու, Թուրակիացիներու, Հայերու եւ ուրիշ հնդեւրոպական ժողովուրդներու արշաւանքները կործանեցին արդարեւ Խաթուշալի մէջ հիմնուած այդ պետութիւնը եւ քչեցին Հիթիթները դէպի Սուրիա եւ Միջազգեաք, ուր անոնք հիմը զրին նոր պետութեան մը, եւ Կարկէմիշ քաղաքը, որ կը գտնուէր Եփրատ գետին եղերքը, Վերածեցին նոր մայրաքաղաքի մը եւ գայն զարդարեցին հոյակապ շէնքերով: (Հէնրի Պրէսէտ, «Հին Ժամանակներ», էջ 255):

Փոհւզացիներու հետ միեւնոյն ժամանակ Փոքր-Ասիա մտաւ ուրեմն հայ ժողովուրդը, որ նախապէս հաստատուեցաւ Փոքր-Ասիոյ, Տաւրոսի բարձունքներուն վրայ, եւ տակաւ գրաւեց Նայիրի, Մաննա, Պիաննա եւ այսօրուան Հայկական Բարձրաւանդակին վրայ դըտնուող ուրիշ երկիրներ, որպէսզի անկէ շարունակէ իր նուածումը դէպի Սեւանայ լիճ, Սիւնիք եւ Կուր ու Արաքս գետերուն հովիտները:

Ֆ. Համէլ կ'ըսէ թէ Փոքր Ասիոյ ամէնէն հին Արիականները, — Փոհւզացիները և Հայերը — Արեւելքէն չէ որ եկան հաստատուեցան հոն, այլ Արեւմուտքէն ճամբայ ելած ըլլալով Թրակիոյ եւրոպական եղերքէն: (Ֆ. Համէլ, «Արիսիւ Փիւր Անթրօփոլոկի», 1891, Հատոր ԺԹ., էջ 263):

Այս է միաձայն կարծիքը բոլոր անոնց, որոնք ուսումնասիրած են անցեալը Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներուն:

Ընդհանրապէս երբ հայ ժողովուրդին նկարագրութիւնը կ'ընենք,

դիտել կուտայ Քարլ Ռոթ, կը բաւականանք յիշատակելով Հերո-
դոսոսի կարծիքը, «րուն համաձայն Հայերը կը պատկանին Թրակ-
Փոխազեան խումբին, որուն հետ Փոքր Ասիա դացին։ Այս կերպով,
սակայն, հարցին վերջամասին մէջ է որ կը գտնուինք, որովհետեւ
Թրակ-Փոխազեան արշաւանքը Փոքր Ասիոյ մէջ վերջին փուլն է՝ հայ
ժողովուրդին կազմութեան ընթացքին։ Հնդկա-Թրակ-Փոխազեան ար-
շաւանքին յորձանքէն շատ գարեր առաջ բնակիչ ունէին սակայն այս
Մըջանները։ Այն որ հայ լեզուին կազմութեան եւ անոր բառակազ-
մութեան կազերուն ծանօթ է, գիտէ որ ճշմարտութեան հետքը դըտ-
նելու համար պէտք է յետահայեաց ակնարկ մը նետել ամենահեռա-
տր շրջաններու վրայ եւս։ Եւ հոն ուր մարդակազմութեան սահման-
ները կանգ կ'առնեն՝ համեմատական լեզուարանութեան դիտութիւնը
կրնայ մեզ իրեւ ուղեցոյց ծառայել։

Կ'ապացուցուի արդարեւ այսօր որ արիական սոյն Հայերուն դա-
լէն առաջ, բարձրաւանդակին վրայ որ յետոյ անոնց անունով կը
կոչուէր, կ'ապրէին ժողովուրդներ, որոնք նոյնպէս արիական ծագում
ունէին։

Այսպէս, ինչպէս կ'ապացուցանէ Լէհման-Հառուփթ («Հայաստան
Երեմն եւ Հիմա», Գ. հատոր, էջ 596), Հայաստանի այս նախարը-
նիկներուն ալ արշաւանքը չի կրնար Արեւելքէն տեղի ունեցած ըլ-
լալ, այլ պէտք է եղած ըլլայ Արեւմուտքին։ Այս տեսակէտին ի նը-
պաստ կը վկայեն բոլոր նոր հետախուզութիւնները, որոնք նկատի
ունին խալտերու մշակոյթին խնամութիւնը մշակոյթին հետ Միկէ-
նայի, Կրետէի, եւայլն, այսինքն քաղաքակրթութեանը հետ Արեւել-
եան Միջներկրականի աւազանին, Հարաւային Եւրոպայի՝ մինչեւ Ետ-
քուաքները։

Հայ ժողովուրդի պատմական շրջանը իր վերջնական հայրենիքին
մէջ կը սկսի Քրիստոսէ առաջ Զ. դարուն։

Արդարեւ, Քրիստոսէ առաջ Զ. դարուն, այսօրուան Հայաստա-
նի մէջ կը գտնենք Հնդեւգերման ժողովուրդ մը, զոր Պարսիկները
Արմինա կը կոչեն, մակդիր մը, զոր յետոյ իւրացուցին Յոյներն ու
Հոլոմայեցիները։ Այս ժողովուրդին զետեղումը Հայկ. Բարձրաւան-
դակին վրայ կապ ունի Կիմմերեաններու արշաւանքին՝ այսինքն
Հնդեւգերման ժողովուրդներու կողմէ Փոքր Ասիոյ արեւմտեան ամ-
բողջ շրջանի գրաւման հետ, տեղի ունեցած Քրիստոսէ առաջ Ը. դա-
րու վերջներէն մինչեն Զ. դարու սկզբնաւորութիւնը (Փառու Ռորպախ, «Արմէնիա», էջ 9)։

Անոնց նախահայրերը Փոքր Ասիա գաղթած էին Պալքանեան Թե-
րակղզիէն, հաւանաբար Թեսալիայէն, ուր դիմարեան ցեղը կը շա-
րունակէ դեռ։ Կապաղովկիոյ մէջ անոնք կը խառնուին Փոքր Ասիոյ
ժողովուրդներուն հետ որոնք նոյնպէս կարճազլուի հայատիպներէին,
եւ հաւանաբար նաեւ Թրէներու, Կիմմերեաններու եւ Հնդեւրոպական

ուրիշ ցեղերու հետ, որոնցմէ ոմանք հիւսիսական (նօրտիք) արիւն պէտք է ունեցած ըլլային որոշ համեմատութեամբ մը (Ֆ. Նանսէն, «Հայաստան եւ Մօտաւոր Արեւելք»):

Կը թուի թէ թրակեան ցեղերու խնամի եւ կիմմերեան անուանակոչուած հիւսիսային ժողովուրդներու ալիքներ կովկաս հասան կասպից Ծովու եղերքներէն, զայն կտրեցին Քրիստոսէ առաջ է. կամ Է. դարուն: Միեւնոյն ատեն հիւսիսական ծագումով փոխվական հորդաներ, որոնք Քրիստոսէ 1400 տարի առաջ հասան Արեւմուտքէն դաշլով: Կը թուի թէ հիւսիսական ցեղերու այս երկու ալիքները հանդիսացան Հայաստանի տէրերը: (Կիմթըր, «Եւրոպայի Ցեղերու Գիտութիւնը», էջ 179-180):

Բոլոր ասոնցմէ անվիճելի կը հետեւի թէ հայ ժողովուրդը մաս կը կազմէ արիական ժողովուրդներու, որքան իր ծագումով եւ լեզուով, նոյնքան հիւսիսական ցեղին յատուկ այն տիպարով՝ որ յաճախաղէսլ է հայ ժողովուրդին մէջ ալ: Ընդհանրապէս կայ պարագայ մը զոր պէտք է յայտարարել վճռապէս. — Այս ժողովուրդի ողբերգական պատմութեան մէկ կարեւոր մասը ճիշդ այն բանին մէջ է, որ ըլլարով արիական հին ժողովուրդ մը, անվթար պահպանեց արիական մշակոյթն ու բարքերը, հակառակ Սեմականներու, Մոնկուներու եւ Ռւրացիներու միջեւ բախումի մը ենթարկուելուն: Ասկէ զատ, հայ ժողովուրդի ողբերգութիւնը յառաջ կուգայ այն բանէն, որ ան Մերձաւոր Արեւելքի կրօնական կումբներուն մէջ միշտ հանդիսացաւ քրիստոնեայ յառաջապահ մը, իր բոլոր կողմերէն շրջապատուած իսլամական աշխարհէ մը:

Պատմական նման պարագաներու մէջ, հայ ժողովուրդը անասելի կերպով շատ եւ յաճախ տառապեցաւ: Ապացուցուեցաւ որ ան մաս կը կազմէ հնդեւգերման ժողովուրդներու եւրոպական ճիշդին, եւ մինչեւ այսօր ալ կը պահպանէ տարրեր որոնք դիւրութեամբ կը ճանչչուին իրեւ հիւսիսական ցեղին պատկանող: Արիական ժողովուրդ մըն են ուրեմն Հայերը: (Տոքթ. Եօհ. Ֆօն Լէէրս, «Արմէնիէրթում-Արիէրթում», 1932, Պելլին):

